

<input type="checkbox"/> Հաստատություն`			
<input checked="" type="checkbox"/> Համատարած ընկերակցական քաղաքականություն	<b>Քաղաքականություն թիվ</b>	<b>PFS-112</b>	
<input checked="" type="checkbox"/> Տիպական Քաղաքականություն	<b>Էջ</b>	<b>22-էն 1-ը</b>	
<input type="checkbox"/> Տիպար Քաղաքականություն`	<b>Բաժանմունք`</b>	<b>Եկամտուհի</b>	<b>Կառավարում</b>

**ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ` Հիւանդին Ղրկուող Հաշուեցոյց` Նիւթական Օգնութիւն**

**I. ՆՊԱՏԱԿ**

Adventist Health-ի (AH) հաստատութիւնները գոյութիւն ունին հիւանդներուն ծառայելու համար: Անոնք հիմնուած են առողջապահական նուիրեալ մասնագէտներու խումբի մը վրայ` բժիշկներ, հիւանդապահներ և առողջապահութեան այլ մատակարարներ, տեսչութիւն, հոգաբարձուներ և կամաւորներ: Միասնաբար` այս անհատները կը պաշտպանեն իրենց համայնքներուն առողջութիւնը: Լաւ ծառայելու իրենց կարողութիւնը կը պահանջէ իրենց համայնքներուն հետ վստահութեան և կարեկցանքի վրայ հիմնուած յարաբերութիւն: Փոխադարձ վստահութեան և բարի կամեցողութեան միջոցով Adventist Health-ը և հիւանդները պիտի կարենան բաւարարել իրենց պատասխանատուութիւնները: Այս սկզբունքներուն և ուղեցոյցներուն նպատակն է զօրացնել այդ յարաբերութիւնը և հիւանդներուն վերստին հաւաստել, թէ իրենց վճարելու կարողութենէն անկախ` AH-ը յանձն առած է զիրենք ինսամբ:

Այս քաղաքականութիւնը կը նպատակադրէ օրինագրել և երաշխաւորել արդար, խտրականութենէ զերծ, հետևողական և միատեսակ մեթոտ մը` քննելու և ամբողջացնելու բարեսիրական արտակարգ իրավիճակի կամ այլատեսակ Բժշկականօրէն Անհրաժեշտ ինսամբը մեր համայնքի այն անհատներուն, որոնք թերևս կարօտ են Նիւթական Օգնութեան:

Այս քաղաքականութիւնը կը նպատակադրէ յարգել բոլոր դաշնային, նահանգային և տեղական կանոնակարգերը:

**II. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ**

Արտօնելի Բժշկական Ծախքեր` Ընտանիքի Անդամներու ընդհանուր ծախքերը, որոնք հանելի են դաշնային եկամտահարկի նպատակով, առանց նկատի առնելու թէ արդե՞՞ք այդ ծախքերը կը գերազանցեն IRS-ի կողմէ արտօնուած բժշկական ծախքերու հանումը: Վճարուած և չվճարուած հաշուեցոյցները կրնան ընդգրկուիլ:

Ընդհանրապէս Հաշուեցոյցով Պահանջուող Գումար (Amount Generally Billed, AGB)` Գանձելի գումարը, որ ընդհանրապէս կը գանձուի անհատներէ, որոնք ունին ապահովագրական ծածկոյթ, ինչպէս` AH-ի մէջ ինսամբը: AGB-ը հաշուելու համար գործածուած մեթոտը պատմական յետահայեաց մեթոտն է, որ կը հիմնուի վճարովի Medicare-ի իրողապէս վճարուած պահանջներուն վրայ, միաժամանակ նկատի առնելով բոլոր մասնաւոր առողջական ապահովագրողները, ներառեալ` ապահովագրուած անհատներու կողմէ վճարուած բաժինները:

Հաշուեցոյցով Պահանջուող Ծախքեր` AH-ի ծառայութիւններու ծախքերը, այնպէս` ինչպէս անոնք հրատարակուած են ծախքերու մայր նկարագրութեան (charge description master, CDM) մէջ:

Բարեսիրական ինսամբ` Ամբողջովին բարեսիրական կամ ձրի ինսամբը կը մատակարարուի երբ հիւանդէն կ'ակնկալուի ոչ մէկ վճարում կամ վճարումը Հաշուեցոյցով Պահանջուող Ծախքերու միայն անուանական գումարի մը:

Չեղջուած Խնամք՝ Հաստատութիւնը կ'որոշէ թէ հիւանդը իրաւասու չէ Բարեսիրական Խնամքի, բայց իրաւասու է գեղջի և կ'ակնկալուի որ վճարէ Հաշուեցոյցով Պահանջուող Ծախքերուն մէկ բաժինը միայն:

Արտակարգ Իրավիճակի Բժշկական Խնամք՝ Մատնացոյց կ'ընէ Արտակարգ Իրավիճակի Ծառայութիւններն ու Խնամքը, ինչպէս որ սահմանուած է AH-ի քաղաքականութեան մէջ, «համապատասխանելով Արտակարգ Իրավիճակի Բժշկական Դարմանումի և Աշխատանքի Օրէնքին (Emergency Medical Treatment and Labor Act, EMTALA)»:

Կենսական Ապրուստի Ծախքեր (Essential Living Expenses, ELE)՝ Հետևեալներէն որևէ մէկը՝ վարձք կամ բնակարանի վճարում և պահպանում, սնունդի և ընտանիքի պաշարներ, ջուր, ելեկտրականութիւն, կազ և հեռաձայն, հազուատեղէն, բժշկական և ատամնաբուժական վճարումներ, ապահովագրութիւն, դպրոց կամ երախայի խնամք, երախայի կամ կողակիցի աջակցութիւն, փոխադրութիւն և ինքնաշարժի ծախքեր՝ ներառեալ ապահովագրութիւնը, քարիւղը և նորոգումները, մասնավճարներ, լուացք և մաքրութիւն, ուրիշ արտասովոր ծախքեր:

Ընտանիքի Անդամներ՝ 18 տարեկան և ավելի տարեց անձերու Ընտանիքի Անդամները կ'ընդգրկեն կողակիցը, տան գուզընկերը՝ ինչպէս սահմանուած է հաստատութեան գտնուած նահանգին կողմէ, ինչպէս նաեւ 21 տարեկանէն փոքր խնամառու երախաները՝ տան մէջ բնակին թէ ոչ: **18 տարեկանէն փոքր անձերու** Ընտանիքի Անդամները կ'ընդգրկեն ծնողները, հոգատար ազգականները և ուրիշ 21 տարեկանէն փոքր երախաները ծնողի կամ հոգատար ազգականի մը՝ տան մէջ բնակին թէ ոչ:

Դաշնային Եկամուտի Յայտարարագիր՝ Այն ձևաթուղթը, որ կը ներկայացուի IRS-ին, հարկի ենթակայ եկամուտը տեղեկագրելու նպատակով: Ձևաթուղթը պետք է ըլլայ IRS-ին ներկայացուած ձևաթուղթին ստորագրուած և թուակիր օրինակը:

Աղքատութեան Դաշնային Մակարդակ (Federal Poverty Level, FPL)՝ Դաշնային կառավարութեան կողմէ սահմանուած եկամուտի մակարդակը, որ կը սահմանէ ընտանիքները, որոնք կ'ապրին աղքատութեան կամ ապրելամիջոցներու սահմանուած տարեկան եկամուտէն վար կամ վեր:

Նիւթական Օգնութիւն՝ AH-ի ծրագիր մը, որ յառաջատուական կամ յետսագղեցիկ դրութեամբ կը նուազեցնէ Չապահովագրուած Հիւանդի մը կամ Թերապահովագրուած Հիւանդի մը պարտական գումարը՝ AH-ի կողմէ Հաշուեցոյցով Պահանջուող Ծախքերու համար:

Բժշկական Մեծ Ծախքեր՝ Կը սահմանուի որպէս հետևեալներէն որևէ մէկը՝ ա) Գրպանէն Վճարուող տարեկան Ծախքերը, որոնք անդամին կողմէ կուտակուէր են հաստատութեան մէջ և կը գերազանցեն հիւանդին նախորդ 12 ամիսներու ընտանեկան եկամուտին տաս տոկոսը (10%). ԿԱՄ բ) Գրապանէն Վճարուող տարեկան Ծախքերը, որոնք կը գերազանցեն հիւանդին ընտանեկան եկամուտին տաս տոկոսը (10%), եթէ հիւանդը փաստաթուղթեր ներկայացնէ հիւանդին բժշկական ծախքերուն վերաբերեալ, որոնք վճարուած են հիւանդին կամ հիւանդին ընտանիքին կողմէ՝ նախորդ 12 ամիսներուն:

Ընտանիքի Եկամուտ՝ Եկամուտը բոլոր Ընտանիքի Անդամներուն, որոնք կը բնակին հիւանդին բնակած նոյն ընտանիքին մէջ, կամ եկամուտի յայտարարագիրին կամ կառավարական ուրիշ փաստաթուղթերու վրայ հիւանդին որպէս բնակարանային հասցէ գործածած հասցեով:

Անգլերէնի Սահմանափակ Իմացութեան (Limited English Proficiency, LEP) Խումբ՝ Խումբ մը, որ կը բաղկացնէ հաստատութեան կողմէ սպասարկուող համայնքէն 1,000 անհատներ կամ համայնքին հինգ տոկոսը (5%), կամ բնակչութիւնը, որ կրնայ ազդուիլ հաստատութենէն կամ դէմը ելլել անոր: Հաստատութիւնը կրնայ գործածել որևէ տրամաբանական մեթոտ՝ որոշելու համար քանակը կամ տոկոսը LEP հիւանդներու, որոնք կրնան ազդուիլ հաստատութենէն կամ դէմը ելլել անոր:

Բժշկականօրէն Անհրաժեշտ՝ Ծառայութիւնը «բժշկականօրէն անհրաժեշտ» կամ «բժշկական անհրաժեշտութիւն» է, երբ ան տրամաբանական և անհրաժեշտ է կեանքը պաշտպանելու կամ նշանակալի հիւանդութիւնը կամ նշանակալի հաշմանդամութիւնը կանխելու, կամ սաստիկ ցաւը մեղմացնելու համար: Տեսէք Գալիֆորնիոյ Բարօրութեան և Հիմնարկներու Օրէնսգիրքի (California Welfare & Institutions Code) §14059.5 Յօդուածը:

Գրպանէն Վճարուող Ծախքեր՝ Ծախքեր, որոնք հիւանդը անձնական նիւթական միջոցներով կը վճարէ:

Հիւանդի Նիւթական Ծառայութիւններ (Patient Financial Services, PFS)՝ AH-ի այն բաժանմունքը, որ պատասխանատու է հաշուեցոյցներու առաքման, գանձումներուն և վճարումները ընթացքի մէջ դնելուն:

Վճարման Ծրագիր՝ Ծրագիր մը, որ կը սահմանէ ժամանակի մը տարածքին վճարումներու շարքը, բաւարարելու համար AH-ի կողմէ Հաշուեցոյցով Պահանջուող Ծախքերուն դիմաց հիւանդին պարտական գումարները: Ամսական եկամուտները չեն գերազանցեր տուեալ ամսուան համար հիւանդին ընտանեկան եկամուտին տաս տոկոսը (10%), բացառելով Կենսական Ապրուստի Ծախքերուն համար հանումները:

Որակեալ Ունեցուածք՝ Դրամական ունեցուածք, որ կը հաշուուի հիւանդին եկամուտին դիմաց, որոշելու համար, որ արդեօ՞ք հիւանդը կը բաւարարէ ծրագրին համար եկամուտի իրաւասութիւնը: Այս քաղաքականութեան նպատակներով, «Որակեալ Ունեցուածքը»՝ 1) կ'ընդգրկէ հիւանդին \$10,000-ը գերազանցող դրամական ունեցուածքին 50%-ը, ներառելով կանխիկը, բաժնետոմսերը, պարտատոմսերը, խնայողական հաշիւները կամ ուրիշ դրամատնային հաշիւներ. 2) կը բացառէ IRS-ին կողմէ որակեալ թոշակառութեան ծրագիրները, ինչպէս՝ IRA-ները, 401(k) կամ 403(b) թոշակառութեան հաշիւները կամ յետաձգուած հատուցողական ծրագիրները. 3) կը բացառէ որոշ անշարժ գոյքեր կամ շօշափելի ունեցուածքներ (գլխաւոր բնակարաններ, ինքնաշարժներ, և այլն. սակայն յաւելեալ բնակարանները, որոնք կը գերազանցեն առանձին գլխաւոր բնակարանը և պերճանքի ինքնաշարժները կրնան ընդգրկուի):

Որակեալ Հիւանդ՝ Հիւանդ մը, որ կը բաւարարէ Նիւթական Օգնութեան ծրագրին համար նիւթական որակումները, ինչպէս որ սահմանուած է III.Գ. բաժնին մէջ:

Ինքնավճարեալ Պարտաւորութիւն՝ Որևէ վճարելի հաշուեկշիռ, երբ նիւթապէս պատասխանատու կողմը հիւանդն է կամ հիւանդին երաշխաւորը (ո՛չ երրորդ կողմի վճարող մը):

Երրորդ Կողմի Ապահովագրութիւն՝ Մարմին մը (մեծ ընկերութիւն, ընկերութեան մը առողջական ապահովագրութիւն կամ աւանդ, ինքնաշարժի բժշկական վճարման նպաստ, աշխատատեղներու հատուցում, և այլն), բացի հիւանդէն, որ պիտի վճարէ հիւանդին բժշկական հաշուեցոյցները ամբողջութեամբ կամ մասնակիօրէն:

Չապահովագրուած Հիւանդ՝ Հիւանդ մը, որ չունի առողջութեան ապահովագրողի կողմէ երրորդ ապահովագրութիւն, առողջապահական ծառայութեան ծրագիր, Medicare կամ Medicaid, և որուն վնասուածքը հատուցելի վնասուածք չէ աշխատատեղներու հատուցման, ինքնաշարժի ապահովագրութեան կամ ուրիշ ապահովագրութեան նպատակով, ինչպէս որոշուած և փաստագրուած է հաստատութեան կողմէ:

Թերապահովագրուած Հիւանդ՝ Հիւանդ մը, որ ունի որոշ մակարդակի երրորդ կողմի ապահովագրութիւն կամ օգնութիւն, բայց տակաւին ունի Գրպանէն Վճարուող Ծախքեր, որոնք կը գերազանցեն հիւանդին նիւթական կարողութիւնները:

### **III. ԸԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ**

AH-ը յանձն առած է Նիւթական Օգնութիւն ընծայել հիւանդներու, որոնք Արտակարգ Իրավիճակի Բժշկական Խնամքի կամ Բժշկականօրէն Անհրաժեշտ Խնամքի հետամուտ եղած են, բայց որոնք ունին սահմանափակ կամ ոչ մէկ միջոց՝ այդ Խնամքին դիմաց վճարելու համար: Նիւթական Օգնութիւնը մատուցոյց կ'ընէ այն՝ ինչ սովորաբար ճանչցուած է իբրև Բարեսիրական Խնամք կամ Չեղչուած Խնամք: AH-ը առանց խտրականութեան Արտակարգ Իրավիճակի Բժշկական Խնամք կամ Բժշկականօրէն Անհրաժեշտ Խնամք պիտի մատուցէ այս քաղաքականութեան մէջ սահմանուած կերպով անհատներու, առանց նկատի առնելու՝ անոնց վճարելու կարողութիւնը, այս քաղաքականութեան ներքև անոնց իրաւասութիւնը, կամ կառավարական օգնութեան համար անոնց իրաւասութիւնը:

Հետևաբար, այս գրաւոր քաղաքականութիւնը՝

- Կ'ընդգրկէ Նիւթական Օգնութեան համար իրաւասութեան չափանիշներ - Բարեսիրական (ծրի) և Չեղչուած (մասնակի բարեսիրական) Խնամք.
- Կը նկարագրէ այս քաղաքականութեան ներքև Նիւթական Օգնութեան համար իրաւասու հիւանդներէ գանձելի գումարները հաշուելու հիմը.
- Կը նկարագրէ այն մեթոտը, որով հիւանդները կրնան դիմել Նիւթական Օգնութեան.
- Կը նկարագրէ, թէ հաստատութիւնն ինչպէս հաստատութեան կողմէ սպասարկուած համայնքին մէջ լայնօրէն պիտի ծանուցէ քաղաքականութիւնը. և
- Կը սահմանափակէ գումարները, զորս հաստատութիւնը պիտի գանձէ Արտակարգ Իրավիճակի Խնամքի կամ Բժշկականօրէն Անհրաժեշտ Խնամքի մատուցման համար անհատներէ, որոնք իրաւասու են Նիւթական Օգնութեան, այդ գումարները հաստատութեան կողմէ Ընդհանրապէս Հաշուեցոցով Պահանջուող Գումարին (գանձուած) կամ դարձնելով անկէ նուազ

Բարեսիրութիւնը չի նկատուիր անձնական պատասխանատուութեան փոխարինում: Հիւանդներէն կ'ակնկալուի համագործակցիլ հաստատութեան բարեսիրութիւն ձեռք բերելու ընթացակարգերուն կամ վճարման ուրիշ կերպերու կամ Նիւթական Օգնութեան հետ, և մասնակցելու իրենց Խնամքի ծախքին՝ հիմնուելով վճարելու իրենց անհատական կարողութեան վրայ: Անհատներ, որոնք ունին առողջական ապահովագրութիւն գնելու Նիւթական կարողութիւնը, պիտի քաջալերուին որ այդպէս ընեն, որպէսզի այդպիսով ապահովեն առողջապահական ծառայութիւններու մատչելիութիւնը իրենց ընդհանուր անձնական առողջութեան և իրենց անհատական ունեցուածքին պաշտպանութեան համար:

### **Ա. Իրաւասութիւն Այս Քաղաքականութեան Ներքև**

Այս քաղաքականութիւնը պիտի տարածուի Ա Յաւելուածին մէջ թուարկուած և AH-ին պատկանող կամ անոր կողմէ բանեցուող հաստատութեան կողմէ մատուցուած որևէ Արտակարգ Իրավիճակի Խնամքի կամ ուրիշ Բժշկականօրէն Անհրաժեշտ Խնամքի վրայ: AH-ի հաստատութիւնները, որոնք շտապ օգնութեան բժիշկներու ծառայութեան համար հաշուեցոյց դրկելու ծառայութիւններ կը մատուցեն, պարտաւոր են բժիշկներու գիներուն վերաբերիլ հաստատութեան գիներուն նման, որոնք կ'առնչուին բարեսիրական և չապահովագրուածի գեղջի ընթացակարգերուն:

Շտապ օգնութեան կայանի բժիշկները, որոնք արտակարգ իրավիճակի բժշկական ծառայութիւններ կը մատուցեն ընդհանուր սուր Խնամքի հաստատութեան մէջ, կը բացառուին այս քաղաքականութենէն, բացի եթէ իբրև «Ծածկուած Մատակարար» նշուած են Գ Յաւելուածի փաստաթուղթերուն մէջ: Այս բժիշկները պարտին, և Գալիֆորնիոյ մէջ պարտաւոր են, ունենալ իրենց սեփական Նիւթական Օգնութեան քաղաքականութիւնները, որպէսզի սահմանափակեն Աղքատութեան Դաշնային Մակարդակի 350%-էն վար գումարող չապահովագրուած կամ Բժշկական Մեծ Ծախքեր ունեցող իրաւասու հիւանդներէն

ակնկալուող վճարումները: Աղքատութեան Դաշնային Մակարդակի 350%-Էն վար գտնուող չապահովագրուած կամ Բժշկական Մեծ Ծախքեր ունեցող հիւանդները, որոնք հաշուեցոյց կը ստանան շտապ օգնութեան կայանի բժիշկէ մը, կապ պետք է հաստատեն բժիշկին գրասենեակին հետ և հետաքրքրուին անոնց Նիւթական Օգնութեան քաղաքականութեամբ:

#### **Բ. Նիւթական Օգնութեան Հաղորդում**

Adventist Health-ը Նիւթական Օգնութեան տրամադրելիութեան ծանուցագիրները կ'ընծայէ զանազան միջոցներով, որոնք կրնան ընդգրկել, առանց անոնցմով սահմանափակուելու, շտապ օգնութեան կայաններու մէջ փակցուած ակներև ծանուցումները, Արձանագրութեան ձևաթուղթերու Պայմանները, ընդունման և արձանագրութեան վայրերը, հաստատութեան Հիւանդի Նիւթական Ծառայութիւնները և ուրիշ հանրային վայրեր, զորս հաստատութիւնը կրնայ ընտրել: Հաստատութենէն արձակման հաշուեցոյցը պիտի պարունակէ տիպական լեզու մը, որ հիւանդներուն կ'իմացնէ, որ կրնան Նիւթական Օգնութեան ինքնուրուի որոշելու իրենց իրաւասութիւնը Նիւթական Օգնութեան, և կը բացատրէ ինչպէս ինչպէս կատարել: Առանց հիւանդէն զանձում կատարելու, հաստատութիւնը պետք է պարզ լեզուով հրատարակէ և լայնօրէն ծանուցէ Նիւթական Օգնութեան այս քաղաքականութեան ամփոփումն ու նոյնիսկ քաղաքականութիւնը հաստատութեան համացանցի կայքին մէջ, գրքոյկներով, թղթատարական միջոցներով և հաստատութեան կողմէ սպասարկուող համայնքին ներսը գտնուած ուրիշ վայրերու մէջ, ըստ հաստատութեան հայեցողութեան: Այսպիսի ծանուցագրերը և տեղեկութիւններու ամփոփումները պետք է մատուցուին հիւանդին առաջնային լեզուով, երբ հիւանդը ճանչցուած է որպէս Անգլերէնի Սահմանափակ Իմացութեան (LEP) խումբին պատկանող անձ: Բացի վերը նշուածէն, AH-ը Նիւթական Օգնութեան տրամադրելիութեան անհատական ծանուցագիր կը մատուցէ որևէ հիւանդի, որ կրնայ ենթակայ ըլլալ իր Նիւթական պատասխանատուութիւնը բաւարարելու վտանգի: Նիւթական Օգնութեան համար հիւանդներու յղումը կրնայ կատարուիլ հաստատութեան անձնակազմի կամ բժշկական անձնակազմի ունէ անդամի կողմէ: Բարեսիրութեան համար ինչպէս կրնայ կատարուիլ հիւանդին կամ իր ինսամակային կամ ընտանիքի անդամի մը կողմէ, ենթակայ գաղտնիութեան կիրակրելի օրէնքներուն:

Անհատներ Նիւթական Օգնութեան քաղաքականութեան մասին տեղեկութիւնը կրնան ձրիաբար ստանալ հեռաձայնելով 1-844-827-5047 թիւին, կամ գրաւոր դիմելով այստեղ՝

Adventist Health  
ATTN: Financial Assistance  
PO Box 619122  
Roseville, CA 95661

#### **Գ. Նիւթական Օգնութեան Համար Իրաւասութիւն**

Ըստ այս քաղաքականութեան, հիմնուելով Նիւթական կարիքի որոշման վրայ, Նիւթական Օգնութեան համար իրաւասութիւն նկատուի պիտի առնուի այնպիսի անհատներու համար, որոնք չեն ապահովագրուած և թերապահովագրուած են՝ ունենալով Բժշկական Մեծ Ծախքեր, և որոնք չեն կրնար վճարել իրենց ինսամքին համար: Այս քաղաքականութեան համաձայն տրուած որևէ որոշում, ներառեալ՝ Նիւթական Օգնութիւն շնորհելու կամ մերժելու որոշումը, հիմնուած պետք է ըլլայ Նիւթական կարիքի անհատականացուած որոշման վրայ, և հաշուի պետք է առնէ ցեղը, գոյնը, ազգային ծագումը, քաղաքացիութիւնը, կրօնքը, դաւանանքը, սեռը, սեռային նախասիրութիւնը, տարիքը կամ հաշմանդամութիւնը:

Medicaid-ի Ծախսաբաժնի (Medicaid Share of Cost, SOC) գումարները իրաւասու չեն Նիւթական Օգնութեան, քանի որ Նահանգին կողմէ որոշուած է որ SOC-ը այնպիսի գումար է, զոր հիւանդը պարտաւոր է վճարել Medicaid-ին իրաւասու ըլլալէ առաջ:

Հիւանդը այս քաղաքականութեան համաձայն Նիւթական Օգնութեան իրաւասու կրնայ ըլլալ եթէ բաւարարէ եկամուտի կամ ծախքերու վրայ հիմնուած հետևեալ ընդհանուր սկզբունքներէն որևէ մէկը:

1. **Եկամուտ:** Հիւանդ մը այս քաղաքականութեան ներքև իրաւասու է եկամուտի հիման վրայ Բարեսիրական կամ Չեղչուած Խնամք ստանալու, եթէ Ընտանիքին Եկամուտը (ինչպէս սահմանուած է քաղաքականութեան մէջ) կը կազմէ FPL-ի 400%-ը կամ նուազ:
2. **Ծախքեր:** Եկամուտի հիման վրայ իրաւասու չեղող հիւանդներ թերևս Նիւթական Օգնութեան իրաւասու ըլլան ակնկալութեան վրայ հիմնուած վերանայման, եթէ իրենց Արտօնեալ Բժշկական Ծախքերը ընտանիքին եկամուտն ու աղբիւրները այնքան սպառած են, որ անոնք ի վիճակի չեն վճարելու իրաւասու ծառայութիւններու համար: Հետևեալ երկու որակումները միասնաբար պէտք է կիրարկելի ըլլան՝
  - ա. Ծախքեր՝ Հիւանդին Արտօնեալ Բժշկական Ծախքերը պէտք է գերազանցեն Ընտանիքի Եկամուտին 50%-ը:
  - բ. Աղբիւրներ՝ Հիւանդին աւելորդ բժշկական ծախքերը (այն գումարը, որմով Արտօնուած Բժշկական Ծախքերը կը գերազանցեն Ընտանիքի Եկամուտին 50%-ը) պէտք է գերազանցեն տրամադրելի Որակեալ Ունեցուածքը:

**Քաղաքականութիւն՝ Հիւանդին Դրկուող Հաշուեցոյց՝ Նիւթական Օգնութիւն  
Քաղաքականութիւն Թիւ PFS-112  
Էջ 22-Էն 7-ը**

**Բարեսիրական Խնամք՝** Որոշելու համար Բարեսիրական Խնամքի իրաւասութիւնը, որ նաև ծանօթ է իբրև ձրի խնամք, Ընտանեկան Եկամուտը և Որակաւորող Ունեցուածքը չեն կրնար գերազանցել Աղքատութեան Դաշնային Մակարդակի 200%-ին հաւասար գումարը:

**Արտակարգ Իրավիճակի և Բժշկականօրէն Անհրաժէշտ Խնամք**

<b>Չապահովագրուած Հիւանդներ</b>	
<u>Ընտանիքի Եկամուտ</u>	<u>Գանձուած Գումարներ</u>
Աղքատութեան Դաշնային Մակարդակին 200%-ը կամ ավելի քիչ	Չէրօ

**Չեղչուած Խնամք՝** Որոշելու համար **Չեղչուած Խնամքի** իրաւասութիւնը, եկամուտի փաստագրումը պետք է ընդգրկէ վերջին աշխատավարձերու կտրօսները կամ եկամուտի յայտարարագիրը:

**Արտակարգ Իրավիճակի և Բժշկականօրէն Անհրաժէշտ Խնամք**

<b>Չապահովագրուած Հիւանդներ</b>	
<u>Ընտանիքի Եկամուտ</u>	<u>Գանձուած Գումարներ</u>
Աղքատութեան Դաշնային Մակարդակէն նուազ քան 200%-էն 300%	Ընդհանրապէս Հաշուեցոցով Պահանջուող Գումարին 50%-ը
Աղքատութեան Դաշնային Մակարդակէն նուազ քան 300%-էն 400%	Ընդհանրապէս Հաշուեցոցով Պահանջուող Գումարին 75%-ը
Աղքատութեան Դաշնային Մակարդակէն նուազ քան 400%	Չէ ապահովագրուած Նիւթական Օգնութեան Քաղաքականութեան ներքև, տեսէք Չապահովագրուածի Չեղչի Քաղաքականութիւնը

<b>Առևտրական Ապահովագրութիւն կամ առանց Պայմանագրի Կառավարուող Խնամքի ծրագրեր և Բժշկական Մեծ Ծախքեր ունեցող Հիւանդներ</b>	
<u>Ընտանիքի Եկամուտ</u>	<u>Գանձուած Գումարներ</u>
Աղքատութեան Դաշնային Մակարդակին 400%-ը կամ ավելի քիչ	Նոյն ծառայութեան համար Ընդհանրապէս Հաշուեցոյցով Պահանջուող Գումարի արտօսելի գումարը՝ ՆՈՒԱԶ հիւանդը ապահովագրողին կողմէ վճարուած գումարը: Եթէ ապահովագրողը վճարեր է Ընդհանրապէս Հաշուեցոյցով Պահանջուող Գումարին հաւասար կամ գայն գերազանցող գումար, հիւանդին պարտաւորութիւնը գէրօ է:
Աղքատութեան Դաշնային Մակարդակէն նուազ քան 400%	Չէ ապահովագրուած Նիւթական Օգնութեան Քաղաքականութեան ներքև, հիւանդը պատասխանատու է իր Ինքնավճարեալ Պարտաւորութեան գումարին համար

**Ոչ-Արտակարգ Իրավիճակի և Ոչ-Բժշկականօրէն Անհրաժեշտ Խնամք**

<b>Չապահովագրուած Հիւանդներ</b>	
<u>Ընտանիքի Եկամուտ</u>	<u>Գանձուած Գումարներ</u>
Աղքատութեան Դաշնային Մակարդակին 200%-ը կամ ավելի քիչ	Ընդհանրապէս Դրկուած Հաշուեցոյցին 50%-ը
Աղքատութեան Դաշնային Մակարդակէն նուազ քան 200%-էն 400%	Ընդհանրապէս Դրկուած Հաշուեցոյցին 100%-ը
Աղքատութեան Դաշնային Մակարդակէն նուազ քան 400%	Չէ ապահովագրուած Նիւթական Օգնութեան Քաղաքականութեան Ներքև, տեսէք Չապահովագրուածի Չեղջի Քաղաքականութիւնը

<b>Առևտրական Ապահովագրութիւն կամ առանց Պայմանագրի Կառավարուող Խնամքի ծրագրեր և Բժշկական Մեծ Ծախքեր ունեցող Հիւանդներ</b>	
<u>Ընտանիքի Եկամուտ</u>	<u>Հիւանդի Պարտաւորութիւն</u>
Աղքատութեան Դաշնային Մակարդակին 350%-ը կամ ավելի քիչ	Նոյն ծառայութեան համար Ընդհանրապէս Հաշուեցոյցով Պահանջուող Գումարի արտօնելի գումարը՝ ՆՈՒԱԶ հիւանդը ապահովագրողին կողմէ վճարուած գումարը: Եթէ ապահովագրողը վճարեր է Ընդհանրապէս Հաշուեցոյցով Պահանջուող Գումարին հաւասար կամ գայն գերազանցող գումար, հիւանդին պարտաւորութիւնը գէրօ է:
Աղքատութեան Դաշնային Մակարդակէն նուազ քան 350%	Չէ ապահովագրուած Նիւթական Օգնութեան Քաղաքականութեան Ներքև. հիւանդը պատասխանատու է իր Ինքնավճարեալ Պարտաւորութեան գումարին համար

**Դ. Մեթոդը, Որով Հիւանդները Կրնան Նիւթական Օգնութեան Դիմել**

1. Այս քաղաքականութեան ներքև Նիւթական Օգնութեան իրաւասու ըլլալու համար, հիւանդը կամ երաշխաւորը պէտք է՝
  - ա. AH-ին հետ համագործակցելով ճանչնայ և որոշէ վճարումի կամ ապահովագրութեան այլընտրական աղբիւրներ՝ հանրային թէ մասնաւոր վճարման ծրագրերէ.
  - բ. Ներկայացնէ ճշմարիտ, ճշգրիտ և ամբողջական խորհրդապահական Նիւթական Օգնութեան դիմումնագիր՝ հիւանդանոցէն արձակուելէ ետք առաջին հաշուեցոյցի թուականէն մինչև 240 օր ետք.
  - գ. AH-ի անձնակազմի անդամներ, Ներառեալ՝ Նիւթական խորհրդատուներն ու Հիւանդի Նիւթական Ծառայութիւններու անձնակազմը, կրնան օգնել անհատներու, որոնք կը խնդրեն կամ պէտք ունին օգնութեան՝ դիմումնագիրը լրացնելու համար.
  - դ. Ներկայացնէ պատճենը հիւանդին կամ երաշխաւորին վերջին աշխատավարձի կտրօնին (կամ վկայէ, որ ինքը ներկայիս գործազուրկ է).
  - ե. Ներկայացնէ պատճենը հիւանդին կամ երաշխաւորին վերջին Դաշնային Եկամուտի Յայտարարագիրին (ներառեալ՝ բոլոր աղիւսակները). և



- զ. Հիւանդին կամ երաշխաւորներուն դրամական ունեցուածքին մասին ներկայացնէ այնպիսի փաստաթուղթեր և տեղեկութիւններ, որոնք կրնան տրամաբանօրէն պահանջուիլ AH-ին կողմէ:
2. Եթէ հիւանդը ունի Երրորդ կողմի ապահովագրութիւն, որ կրնար ծածկել որակեալ ծառայութիւնները, հիւանդը կամ երաշխաւորը պատասխանատու է իր առողջական ապահովագրութեան ծածկոյթի պայմաններուն հետևելու: Այդպէս չվարուելու պարագային, երբ հիւանդը կրնար տրամաբանօրէն հետևած ըլլալ, իրաւասութիւնը կրնայ մերժուիլ Նիւթական Օգնութեան ծրագրին ներքև:
  3. Չհամագործակցող հիւանդը ունէ հիւանդ կամ երաշխաւոր է, որ չի կամենար բացայայտել Medicaid-ի և/կամ Նիւթական Օգնութեան որոշման համար պահանջուած անհրաժեշտ նիւթական տեղեկութիւնները դիմումի գործընթացի ընթացքին: Չհամագործակցող հիւանդներուն կամ երաշխաւորներուն կը տրուի ծանուցագիր, որ եթէ չյարգեն պայմաններն ու չներկայացնեն տեղեկութիւնները, ոչ մէկ յաւելեալ նկատառում պիտի տրուի Նիւթական Օգնութիւնը ընթացքի մէջ դնելուն և Ստանալի Հաշիւներու տիպական հետևում մը պիտի սկսի:
  4. AH-ի մարդկային արժանապատուութեան և մատակարարութեան արժեքները իրենց արտացոլացումը պէտք է գտնեն դիմումի, նիւթական կարիքի որոշման և Նիւթական Օգնութիւնը շնորհելու գործընթացին մէջ:
  5. AH-ը հիւանդին կողմէ իր դիմումին առնչուող նիւթական ունեցուածքին մասին ներկայացուած որևէ տեղեկութիւն պէտք չէ օգտագործէ AH-ի գանձումի քայլերէն որևէ մէկուն համար: Իր նիւթական ունեցուածքին մասին հիւանդին ներկայացուցած տեղեկութիւնները պիտի գործածուին միայն այս քաղաքականութեան ներքև այդ հիւանդին Նիւթական Օգնութեան իրաւասու ըլլալը որոշելու նպատակով:

### **Ե. Իրաւասութիւն Ուրիշ Կառավարական Ծրագիրներու Համար**

Հաստատութիւնը բոլոր տրամաբանական ջանքերը պէտք է գործադրէ հիւանդէն կամ իր ներկայացուցիչէն ձեռք բերելու տեղեկութիւններ այն մասին, թէ արդեօ՞ք մասնաւոր կամ հանրային առողջական ապահովագրութիւնը կամ երաշխաւորութիւնը կրնայ ամբողջովին կամ մասնակիօրէն ծածկել հիւանդի մը մատուցուած խնամքի ծախքերը, ներառեալ՝ առանց, սակայն, անոնցմով սահմանափակուելու, հետևեալներէն որևէ մէկը՝

1. Մասնաւոր առողջական ապահովագրութիւն, ներառեալ՝ ապահովագրութիւնը, որ կը մատուցուի Առողջապահական Նպաստի Փոխանակման (Health Benefit Exchange) միջոցով.
2. Medicare-ը. կամ
3. Medicaid ծրագիրը, Healthy Families Ծրագիրը, Երախաներու Ծառայութիւններ (Children's Services) ծրագիրը, կամ նահանգին նիւթական յատկացումներով գործող ուրիշ ծրագիրներ, որոնք մշակուած են առողջապահական ծածկոյթ մատուցելու համար:

Եթէ հիւանդ մը դիմէ, կամ ունի առկախեալ դիմումնագիր, ուրիշ առողջապահական ծածկոյթի ծրագրի համար այն ընթացքին, երբ ան միաժամանակ կը դիմէ հաստատութեան Նիւթական Օգնութեան ծրագրին, դիմումներէն ոչ մէկը պէտք է արգիլէ իրաւասութիւնը միև ծրագրին համար:

## 2. Նիւթական Օգնութեան Ենթադրական Իրաւասութիւն

Անհատ հիւանդներու հիմամբ, Հիւանդի Նիւթական Ծառայութիւններու անձնակազմը կամ վարիչ անդամ մը կ'ամբողջացնէ Ներքին Նիւթական Օգնութեան դիմումնագիր մը, ընդգրկելու համար ամբողջական բացատրութիւնը հետևեալներուն՝

1. Պատճառը՝ թէ ինչու հիւանդը կամ հիւանդին երաշխաւորը չի կրնար անձամբ դիմել, ինչպէս նաեւ հիւանդին փաստագրուած պատճառաբանեալ բժշկական կամ ընկերային-տնտեսական պայմանները, որոնք արգելք կ'ըլլան որ հիւանդը կամ հիւանդին երաշխաւորը կարենան ամբողջացնել դիմումնագիրը:
2. AH-ը կրնայ նաև ենթադրական Բարեսիրական Խնամքի Իրաւասութեան հաշիւներ նշանակել առանց հիւանդին կողմէ Նիւթական Օգնութեան դիմումնագիր ներկայացուելու, հիմնուելով կանխորոշեալ վաւերացուած աղբիւրներէ հաւաքուած չափանիշներու վրայ: Այդ չափանիշները կ'ընդգրկեն՝
  - ա. Հիւանդին բժշկական թղթածրարին մէջ փաստագրուած ըլլալը թէ ան անտուևի է, կամ AH-ի կամ ընտանիքի անդամի մը կողմէ հաստատուած է, որ հիւանդը հոգին աւանդած է առանց յայտնի կալուածի կամ ներկայիս բանտը կը գտնուի. **ԿԱՄ**
  - բ. Հիւանդը իրաւասու է հանրային նպաստի ծրագրի, ներառեալ՝ Ընկերային Ապահովութիւնը, Գործազրկութեան Ապահովագրութեան Նպաստը, Medicaid-ը, Վարչաշրջանի Կարօտեալներու Առողջապահութիւնը (County Indigent Health), Խնամառու Երախաներով Ընտանիքներու Օգնութիւնը (AFDC), Սննդադրոշմները, Կանայք, Նորածիններ և Երախաներ (WIC) ծրագիրը, կամ կարիքի առնչուող ուրիշ նման ծրագիրներ, որոնց իրաւասութեան պայմանները տրամաբանօրէն կը բաւարարեն AH-ի Նիւթական Օգնութեան ծրագրին իրաւասու ըլլալու որակումները. **ԿԱՄ**
  - գ. Գանձումի սովորական ջանքերը որևէ վճարման չյանգեցնելէ ետք, երբ հիւանդն ալ չէ կրցած ամբողջացնել Նիւթական Օգնութեան դիմումնագիրը կամ բաւարարել փաստագրման պահանջները, կամ այլապէս անպատասխանի ձգած է դիմումնագրի գործընթացը, հաշիւը պիտի գնուի ենթադրական իրաւասութեան համար՝ համակարգչային ժողովրդագրական ծրագրի մը գործածութեամբ: Իբրև հետևանք, այդ հաշիւները կրնան գնուիլ Նիւթական Օգնութեան համար հիւանդին որակաւորման նպատակով՝ առանց ամբողջացնելու օգնութեան պաշտօնական դիմումնագիրը: Այսպիսի պարագաներու ներքև, AH-ի հաստատութիւնը պիտի գործածէ տեղեկութիւններու ուրիշ աղբիւրներ՝ Նիւթական կարիքի անհատական արժևորում կատարելու համար: Այս տեղեկութիւնները AH-ը ի վիճակի կը դարձնեն չպատասխանող հիւանդներու նիւթական կարիքներուն վերաբերեալ գիտակցուած որոշում կայացնելու, օգտագործելով տրամադրելի լաւագոյն գնահատումները՝ ի բացակայութեան ուղղակի հիւանդին կողմէ ներկայացուած տեղեկութիւններու:

AH-ի հաստատութիւնները գործի պիտի լծեն երրորդ կողմ մը, որպէսզի նիւթական կարիքները արժևորելու համար կատարեն հիւանդին տեղեկութիւններու Էլեկտրոնային քննութիւնը: Քննութիւնը կ'օգտագործէ առողջապահական ճարտարաբանութիւններու կողմէ ճանչցուած կաղապար մը, որ հիմնուած է հանրային արձանագրութիւններու տուեալներու շտեմարաններու վրայ: Կանխագուշակիչ կաղապարը կը ներառէ հանրային արձանագրութեան տուեալները, որպէսզի հաշուէ ընկերային-տնտեսական և նիւթական տարողութեան միաւորներու գումարը, որ կ'ընդգրկէ եկամուտի, ունեցուածքի և դիւրաւ կանխիկացուող ունեցուածքի արժևորումը: Էլեկտրոնային գիտահնարքը

մշակուած է այնպէս մը, որ կրնայ իւրաքանչիւր հիւանդ արժևորել աւանդական դիմումի գործընթացին յար և նման չափանիշներով:

Էլեկտրոնային գիտահնարքը պիտի կիրարկուի անյոյս պարտքի նշանակումէն առաջ, երբ իրաւասութեան և վճարման բոլոր միւս աղբիւրները սպառած են: Անիկա AH-ի հաստատութիւններուն առիթ կու տայ նիւթական օգնութեան նպատակով գնելու բոլոր հիւանդները՝ արտակարգ գանձումի քայլերու դիմելէ առաջ: Այս իրաւասութեան էլեկտրոնային քննութեամբ վերադարձուած տուեալները պիտի կազմեն նիւթական կարիքի պատշաճ փաստագրում որակաւորուելու համար 200% կամ նուազ FPL-ի, յետահայեաց թուականներու համար միայն:

Հիւանդներու հաշիւները, որոնց շնորհուած է ենթադրական իրաւասութիւն, պիտի վերադասաւորուին նիւթական Օգնութեան քաղաքականութեան ներքև: Անոնք պիտի չդրկուին գանձումի ընկերութիւններու, ենթակայ պիտի չըլլան գանձումի յաւելեալ քայլերու, պիտի չծանուցուին իրենց որակաւորման համար և պիտի չընդգրկուին հաստատութեան անյոյս պարտքի ծախքերուն մէջ:

### **Է. Իրաւասութեան Ժամանակամիջոց**

Եթէ հիւանդը որակաւորուի Բարեսիրական Խնամքի կամ Չեղչուած Խնամքի՝ որոշակի իրաւասու ծառայութեան կամ հաստատութեան մէջ կեցութեան համար, յետսագդեցիկ նիւթական Օգնութեան գեղչ պիտի կիրարկուի հիւանդին բոլոր հաշուեկշիռներուն վրայ իրաւասու ծառայութիւններու համար՝ դիմումնագիրի վաւերացման թուականէն առաջ: Նոյնպէս, դիմումնագիրի մը վաւերացման թուականին յաջորդող յաւելեալ 180 օրերու համար որևէ իրաւասու ծառայութիւն պիտի որակաւորուի նիւթական Օգնութեան գեղչի համար: Որևէ ծառայութեան համար, որ կը պատահի դիմումնագիրի վաւերացման թուականէն աւելի քան 180 օր ետք, հիւանդը պարտաւոր է նոր դիմումնագիր ներկայացնել, որպէսզի նկատի առնուի իննամբի այդ միջադէպին վերաբերեալ նիւթական Օգնութեան համար:

### **Ը. Նախապէս Վճարուած Գումարներու Վերադարձ**

Այն պարագային որ հիւանդ մը մատուցուած ծառայութիւններուն համար ամբողջովին կամ մասնակիօրէն վճարէ իր հաշուեցոյցը և յետոյ որոշուի այս քաղաքականութեան ներքև Բարեսիրական Խնամքի կամ Չեղչուած Խնամքի համար իր որակեալ ըլլալը, AH-ը պարտաւոր է անմիջապէս հիւանդին վերադարձնել գումարը որևէ գերվճարումի, որ կատարուած է AH-ին:

### **Թ. Այս Քաղաքականութեան Կիրարկման Վերաբերեալ Բողոք**

Այն պարագային որ հիւանդ մը համոզուած ըլլայ թէ նիւթական Օգնութեան համար իր դիմումնագիրը պատշաճօրէն նկատի չէ առնուած այս քաղաքականութեան համաձայն, կամ եթէ ան այլապէս համաձայն չէ իր պարագային վերաբերեալ այս քաղաքականութեան կիրարկումին, հիւանդը կրնայ վերանկատառման համար գրաւոր ինդրանք ներկայացնել իրաւասու ծառայութիւնները մատուցած AH հաստատութեան Գլխաւոր նիւթական Պաշտօնէային (Chief Financial Officer, CFO), որ պիտի ըլլայ բողոքի ծայրագոյն մակարդակը:

### **Ժ. Հաշուեցոյց Ղրկել և Գանձել**

AH-ի հաստատութիւնները պիտի հետևին գանձումի գործակալութիւններ նշանակելու տիպական ընթացակարգերու, որոնք կ'ընդգրկեն յիազօրման մակարդակներ: Գանձումի գործակալութիւններու պայմանագրերը պիտի սահմանեն գործակալութիւններու գործառնութիւններու ծիրը, որ կ'ընդգրկէ այս քաղաքականութեան մէջ նշուած

գործառնութիւնները, ինչպէս նաև պայման մը տեղեկագրումի, որ կը կատարուի AH-ի հաստատութեան, երբ հիւանդը կը նշէ թէ ինք նիւթապէս անկարող է վճարելու հաշուեցոյցը:

Հիւանդի մը դէմ գանձումի որևէ քայլի սկսելէ առաջ, հաստատութիւնը պարտաւոր է ներկայացնել պարզ լեզուով հիւանդի իրաւունքներու ամփոփումը: Ամփոփման լեզուն բաւարար պիտի ըլլայ, եթէ ան հիմնականին մէջ ունենայ հետևեալ ձևը՝

«Նահանգային և դաշնային օրէնքները պարտք գանձողներէն կը պահանջեն արդար գտնուիլ ձեր նկատմամբ և պարտք գանձողներուն կ'արգիլեն կեղծ յայտարարութիւններ կամ վայրագութեան սպառնալիքներ ընել, վիրաւորական և հայիոյական լեզու գործածել, և երրորդ կողմերու, ներառեալ՝ ձեր գործատիրոջ, հետ անպատշաճ հաղորդակցութիւն հաստատել: Բացի արտակարգ պարագաներէ, պարտք գանձողները ձեզի հետ կապ պետք է հաստատեն առաւօտեան 8:00-Էն առաջ և երեկոյեան 9:00-Էն ետք: Ընդհանրապէս, պարտք գանձող մը կրնայ կապ հաստատել ուրիշ անձի հետ՝ ձեր վայրը հաստատելու կամ դատական որոշում մը պարտադրելու համար: Պարտք գանձելու քայլերու վերաբերեալ յաւելեալ տեղեկութեան համար կրնաք կապ հաստատել Դաշնային Առևտուրի Յանձնաժողովին (Federal Trade Commission) հետ, հեռաձայնելով 1-877-FTC-HELP (382-4357) թիւով կամ այցելելով անոնց համացանցային կայքը՝ [www.ftc.gov](http://www.ftc.gov)»:

Հաստատութիւնը նաև պարտաւոր է ընդգրկել յայտարարութիւն մը, թէ ոչ-շահութաբեր վարկային խորհրդատուութեան ծառայութիւններ տրամադրելի կրնան ըլլալ շրջանին մէջ: Վերի բառերը պիտի ընդգրկուին թղթատարով տուեալներ առաքող կցորդի մը մէջ և պիտի ներառուին թղթատարով սկզբնական տուեալի առաքման մէջ հիւանդի բոլոր պարտաւորութիւններուն համար:

AH-ի հաստատութիւնները պիտի կասեցնեն հիւանդէ մը կամ երաշխաւորէ մը գանձում կատարելու ջանքերը, երբ անոնք կը գտնուին Medicaid-ի նման կառավարական օգնութեան ծրագիրներու դիմելու ընթացքի մէջ, որ կ'ընդգրկէ իրաւասութեան որոշման դիմելու համար անհրաժեշտ որևէ ժամանակ: Երբ հաստատութիւնը որոշէ որ անհատը իրաւասու է ծածկոյթի, որուն համար դիմած է կամ ձախողած է համագործակցի, այդ ատեն գանձումի ջանքերը կրնան շարունակուիլ: Իրաւասութեան պայմանները բաւարարելու որևէ ձախողութիւն կամ համագործակցելու անյաջողութիւն պետք է մանրամասնօրէն փաստագրուի:

Հիւանդի կամ երաշխաւորի մը համար Նիւթական Օգնութեան դիմումնագիր ներկայացնելէ ետք, գանձումի բոլոր քայլերը պիտի կասեցուին մինչև որ կայանայ որոշում մը և հիւանդին ծանուցուի այդ որոշումը: Որոշումը հիւանդին պետք է հաղորդուի անոր ղրկելով Բ Յաւելուածին մէջ գտնուող նամակը (Անգլերէնով կամ Անգլերէնի Սահմանափակ Իմացութեան տեր անձին լեզուով, որ կը բաւարարէ սահմանումը):

Այնպիսի պարագաներու, երբ հիւանդը կամ հիւանդին երաշխաւորը Նիւթական Օգնութեան ծրագրին ներքև կը վաւերացուի Չեղջուած Խնամքի համար, գանձումի բոլոր ջանքերը կը կասեցուին և տրամաբանական ջանքեր կը կատարուին՝ շրջելու որևէ արտակարգ գանձումի քայլ, որ կատարուած էր հիւանդին կամ հիւանդին երաշխաւորին դէմ:

Այնպիսի պարագաներու, երբ հիւանդը կամ հիւանդին երաշխաւորը Նիւթական Օգնութեան ծրագրին ներքև կը վաւերացուի պարտաւորութեամբ Չեղջուած Խնամքի համար, հաստատութիւնը կրնայ բանակցիլ տրամաբանական ամսական Վճարման Ծրագրի մը շուրջ, երբ հիւանդը կամ հիւանդին հետ միասին երաշխաւորը կամ երաշխաւորը գայն խնդրեն, և չվճարուած հաշուեցոյցները չի ղրկել արտաքին գանձումի գործակալութիւններու և կը կասեցնէ արտակարգ գանձումի որևէ քայլ: Որևէ երկարածից

Վճարման Ծրագիր, որուն հաստատութիւնը համաձայնութիւն տուած է օգնելու համար Նիւթական Օգնութեան ծրագրին ներքեւ իրաւասու հիւանդներու, գերծ պետք է ըլլայ տոկոսէ: Երկարածիգ Վճարման Ծրագիրները կրնան անգործադրելի հռչակուիլ, երբ հիւանդը կամ երաշխաւորը չկարենայ վճարելի յաջորդական վճարումները կատարել 90-օրեայ ժամանակամիջոցի մը ընթացքին: Համաձայնութիւնը անգործադրելի հռչակելէ առաջ, հաստատութիւնը կամ գանձումի գործակալութիւնը տրամաբանական փորձ պիտի կատարէ հեռաձայնով կապ հաստատելու հիւանդին հետ և ծանուցագիր տալու՝ թէ երկարածիգ Վճարման Ծրագիրը անգործադրելի կրնայ դառնալ և թէ առիթն է վերաբանակցելու երկարածիգ Վճարման Ծրագրին շուրջ: Հաստատութիւնը երկարածիգ Վճարման ծրագիրը անգործադրելի կարենալ հռչակելէ առաջ, պարտաւոր է վերաբանակցիլ պարտագանցուած երկարածիգ Վճարման Ծրագրին ժամկետներուն շուրջ, եթէ հիւանդը կամ հիւանդին երաշխաւորը խնդրած է գայն: Ո՛չ հաստատութիւնը, ո՛չ ալ գանձումի գործակալութիւնը բացասական տեղեկութիւնը կրնայ տեղեկագրել վարկատեղեկագրումի գրասենեակին՝ երկարածիգ Վճարման Ծրագիրը անգործադրելի հռչակուած ըլլալէ առաջ:

AH-ի հաստատութիւններն ու գանձումի գործակալութիւնները պիտի չձեռնարկեն որևէ **արտակարգ գանձումի քայլի**, ինչպէս՝ աշխատավարձի պարտաւորեցումը երրորդ անձի, պարտքի վաճառքը, պարտքի տեղեկագրումը վարկային գրասենեակ(ներ)ու, վճարման պահանջումը խնամք մատուցելէ առաջ, կալանադրումներ գլխաւոր բնակարաններու վրայ, կամ այլ օրինական գործողութիւններ ունէ հիւանդի դէմ՝ հիւանդանոցէն արձակուելէ ետք հիւանդին ղրկուած առաջին հաշուեցոյցին յաջորդող 241 օրերու ընթացքին:

Հաստատութիւնը և գանձումի գործակալութիւնները տրամաբանական ջանքեր պիտի կատարեն հիւանդը տեղեկ պահելու՝ որևէ արտակարգ գանձումի քայլի դիմելէ առաջ: Տրամաբանական քայլերը կ'ընդգրկեն՝ Նիւթական Օգնութեան քաղաքականութեան գրաւոր ծանուցագրի մատուցումը, գրաւոր Պարզ Լեզուով Ամփոփումի մատուցումը, կատարուելիք որոշակի արտակարգ գանձումի քայլին ճանաչումը և գրաւոր ծանուցումը, ինչպէս նաև հիւանդին կամ երաշխաւորին բանաւոր տեղեկացնելու տրամաբանական ջանքերու կատարումը: Բոլոր այս քայլերը կը պահանջուին տեղի ունեցած ըլլալ որևէ արտակարգ գանձումի քայլ կատարելէ 30 օր առաջ, ծանուցագրին պատասխանելու նպատակով տրամաբանական ժամանակ տուած ըլլալու համար:

Այն պարագաներուն որ գանձումի գործակալութիւնը կը նշմարէ թէ հիւանդը կամ երաշխաւորը ի վիճակի է վճարելու ստացուած բժշկական ծառայութիւններուն դիմաց, բայց կը մերժէ վճարել, գործակալութեան թոյլ կրնայ տրուիլ որ չվճարուած հաշուեկշիռը գանձելու համար դիմէ օրինական քայլի, պայմանաւ որ առիկա չկատարուի հիւանդանոցէն արձակուելէ ետք ղրկուած առաջին հաշուեցոյցին յաջորդող 240 օրերու ընթացքին: Երբ գործակալութիւնը որոշէ, որ օրինական քայլի դիմելը պատշաճ է և արտակարգ գանձումի քայլերու չափանիշը բաւարարուած է, գործակալութիւնը պարտաւոր է անհատական գրաւոր խնդրանք ներկայացնել հաստատութեան CFO-ին, որպէսզի վաւերացնէ որևէ օրինական քայլի դիմելէ առաջ: Խնդրանքը պետք է ընդգրկէ միջադէպին բոլոր մանրամասնութիւնները, ներառեալ՝ պատճէնը գործակալութեան փաստաթուղթերուն, որոնք զիրենք առաջնորդած են համոզուելու, որ հիւանդը կամ երաշխաւորը ի վիճակի է վճարելու ծառայութիւններուն դիմաց: Հաստատութեան CFO-ն պետք է գրաւոր վաւերացնէ իւրաքանչիւր անհատական օրինական քայլ: Այս իշխանութիւնը չի կրնար ուրիշին փոխանցուիլ CFO-ին կողմէ: Հաստատութիւնները պարտաւոր են պահել օրինական քայլի վաւերացման մնայուն պատճէնը և պարտաւոր են գրառում մը կատարել հիւանդին էլեկտրոնային PFS հաշիւին մէջ: Ոչ մէկ պարագայի հաստատութեան պիտի արտօնուի օրինական քայլի դիմել իբրեւ վերջին միջոց՝ հիւանդը խթանելու համար, որ վճարէ, երբ ոչ մէկ տեղեկութիւն ունի հիւանդին կամ երաշխաւորին նիւթական միջոցներուն շուրջ:

#### ԺԱ. Հիւանդի/Ընտանիքի Կրթութիւն

Կը մատուցուի այս քաղաքականութիւնը հրատարակելու միջոցով AH-ի համացանցային կայքէն, նիւթական խորհրդատուներու անմիջական կրթութեան միջոցով, ինչպէս նաև հրապարակուած տեղեկութիւններու միջոցով, ինչպէս ուրուագծուած է այս քաղաքականութեան մէջ (III.Բ. բաժին):

#### ԺԲ. Փաստագրում

խորհրդապահական Նիւթական Օգնութեան դիմումնագիր (Տեսէք այս քաղաքականութեան Ա Յաւելուածը):

#### ԺԳ. Ծածկուած Մատակարարներու Ցանկ

Ցանկը այս քաղաքականութեան Գ Յաւելուածին մէջ նշուած Ծածկուած և Չծածկուած մատակարարներու, որոնք Արտակարգ Իրավիճակի Բժշկական Խնամք և ուրիշ Բժշկականօրէն Անհրաժեշտ ինսամք կը մատուցեն հաստատութեան ներքը, պիտի պահպանուի առնուազն եռամսեակային դրութեամբ և տրամադրելի պիտի դառնայ օգտագործումովը մեթոտներու, որոնք նկարագրուած են այս քաղաքականութեան III.Բ. յօդուածին մէջ:

#### ԺԴ. Նիւթական Օգնութեան Տիպական Ընթացակարգեր

Հաստատութիւնը պիտի կառչի տիպական ներքին ընթացակարգերով՝ վարելու համար Նիւթական Օգնութեան քաղաքականութիւնը, որ պահպանուած է AH-ի կողմէ հրատարակուած առանձին Նիւթական Օգնութեան ընթացակարգերու փաստաթուղթի մը մէջ:

#### ԺԵ. Լիազօրուած Մարմին

Adventist Health-ի Տնօրէններու Օրինական Խորհուրդը այն լիազօրուած մարմինն է, որ կը վաւերացնէ այս քաղաքականութիւնը և այս քաղաքականութեան որևէ յաջորդական փոփոխութիւն:

---

ՀԵՂԻՆԱԿ՝ Հիւանդի Նիւթական Ծառայութիւններ  
ՎԱԲԵՐԱՑՈՒՄԾ՝ Եկամուտի Պարբերաշրջանի Կառավարում 9/18/2015; Գործադիր Մարմին 12/1/2014;  
Խորհուրդին Կողմէ Վաւերացուած 12/15/2015  
ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵՆՈՒ ԹՈՒՄԿԱՆ՝ 12/29/2015  
ՎԵՐԱՆԱՅՈՒՄԾ՝ 11/12/14. ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ 12/21/09, 1/25/11, 6/3/2011, 1/27/11, 5/13/13, 2/3/14, Լոյ 2014  
(SB1276), 1/22/15 (վերամշակուած FPL). 12/17/2015 (501(r)) ; 4/19/17 (վերամշակուած PFS); 3/1/18  
(վերանայուած FPL և AGB սակեր)  
ՑՐՈՒՈՒՄ՝ PFS-ի Տնօրէններ, CFO-ներ



**Քաղաքականութիւն՝ Հիւանդին Դրկուող Հաշուեցոյց՝ Նիւթական Օգնութիւն  
Քաղաքականութիւն Թիւ PFS-112  
Էջ 22-Էն 15-ը**

**Ա ՑՈՒՑԱՆՍՈՅՇ**

Հիւանդի Անուն _____	<b>Հաստատութիւն՝</b> _____	<b>DOS՝</b> _____
Հիւանդի Թիւ՝ _____	<b>Խորհրդապահական Նիւթական Հաստատագիր (Դիմում)</b>	

**ԴԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԿՈՂՄ**

Անուն _____	Ամուսնական Կարգավիճակ _____	Ընկերային Ապահովութեան Թիւ _____
Փողոցի Հասցէ, Քաղաք, Նահանգ, Զիւփ _____	Այս հասցէին գտնուելու տևողութիւնը _____	Տան Հեռաձայն _____
Գործատիրոջ Անուն և Հասցէ (Եթէ Գործազուրկ Էք - Որքա՞ն ժամանակէ Ի վեր) _____		Գործի Հեռաձայն _____
Դիրք / Տիտղոս _____	Ամսական Եկամուտ - Համախառն _____	Ամսական Եկամուտ - Չուտ _____
	Ընթացիկ Աշխատանքի Տևողութիւնը _____	

**ԿՈՂԱԿԻՑ**

Անուն _____	Ընկերային Ապահովութեան Թիւ _____
Գործատիրոջ Անուն և Հասցէ _____	Գործի Հեռաձայն _____
Դիրք / Տիտղոս _____	Ամսական Եկամուտ - Համախառն _____
	Ամսական Եկամուտ - Չուտ _____
	Ընթացիկ Աշխատանքի Տևողութիւնը _____

**ԽՆԱՄԱՌՈՒՄԵՐ**

Տան բոլոր խնամառուներուն Անունը և Ծննդեան Տարին _____	Տան խնամառուներու ընդհանուր թիւը _____	Ուրիշ Անձ Յատկացում Կ'ընէ՞ Եթէ Այո, Գումարը Այո/Ոչ _____ Գումար _____
---	--	---

**ԱՄՍԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏ և ՈՒՆԵՑՈՒՄՔ**

Շահութաբաժին/Շահ _____	\$ _____	Երախայի Աջակցութիւն/ Ապրուստավճար _____	\$ _____
Հանրային Օգնութիւն/ Սննդադրոշմներ _____	\$ _____	Վարձքի Եկամուտ _____	\$ _____
Ընկերային Ապահովութիւն _____	\$ _____	Յատկացումներ _____	\$ _____
Գործազրկութեան Հատուցում _____	\$ _____	IRA _____	\$ _____
Աշխատատրուներու Հատուցում _____	\$ _____	Այլ _____	\$ _____
Խնայողութիւններ _____	\$ _____		

**ԱՄՍԱԿԱՆ ԾԱԽՔԵՐ**

Գրաւորման (մորթելէճ)/ Վարձքի Վճարում _____	\$ _____	Հաշուեցի՞ր՝ _____	\$ _____	Բժշկական/ Ատամնաբուժական _____	\$ _____
Սեփական Տո՞ւն (Այո/Ոչ) _____				Բժիշկ - Անուն _____	\$ _____
Մնուկ _____	\$ _____			Բժիշկ - Անուն _____	\$ _____
Կենցաղսպասարկում _____	\$ _____			Բժիշկ - Անուն _____	\$ _____
Ելեկտրականութիւն _____	\$ _____			Վարկատոմսեր՝ _____	\$ _____
Կազ _____	\$ _____			Visa Սահման _____	\$ _____
Ջուր/Կոյուղի _____	\$ _____			Mastercard Սահման _____	\$ _____
Աղբ _____	\$ _____			Discover Սահման _____	\$ _____
Հեռաձայն _____	\$ _____			Ուրիշ Սահման _____	\$ _____
«Քէյպըլ» _____	\$ _____			Մասնավճարային Փոխառութիւններ _____	\$ _____
Ինքնաշարժի Վճարումներ _____	\$ _____			Երախայի Աջակցութիւն _____	\$ _____
Ինքնաշարժի Ծախքեր _____	\$ _____			Չանսկան Ծախքեր _____	\$ _____
Ապահովագրութիւն _____					
Ինքնաշարժի Ապահովագիւն _____	\$ _____				
Կեանքի Ապահովագրութիւն _____	\$ _____				
Առողջական Ապահովագրութիւն _____	\$ _____				

ԳՐԱՍԵՆԵԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻԱՅՆ  
Համախառն Եկամուտ \_\_\_\_\_  
Չուտ Եկամուտ \_\_\_\_\_  
Ընդհանուր Ծախքեր \_\_\_\_\_  
Ընդհանուր Չուտ Եկամուտ (Կորուստ) \_\_\_\_\_

Որքան գիտեմ, վերը տրուած տեղեկութիւնը ճշմարիտ է:

\_\_\_\_\_  
ՀԻՎԱՆԴԻ/ԵՐԱՇԽԱԲՈՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹԻՒՆ      ԹՈՒՄԿԱՆ

## Բ ՑՈՒՑԱԼՍՈՅՇ

Հաստատութեան Անուն  
Հաստատութեան Հասցէ  
Հաստատութեան Հեռաձայնի Թիւ

Թուական

Երաշխաւորի Անուն  
Երաշխաւորի Հասցէ

ՆԻԻԹ՝ Հաշիւի Թիւ՝  
Հիւանդի Անուն՝  
Ծառայութեան թուական՝  
Հաշուեկշիռ՝

- ❑ Ձեր հաշիւը քննուած է հաւանական բարեսիրական օգնութեան համար: Ձեր ներկայացուցած բոլոր նիւթական փաստաթուղթերու քննութենէն ետք, որոշուեր է, որ դուք կը բաւարարէք ամբողջական բարեսիրական օգնութեան իրաւասութեան սկզբունքները այս հաշիւին համար:
- ❑ Ձեր հաշիւը քննուած է հաւանական բարեսիրական օգնութեան համար: Ձեր ներկայացուցած բոլոր նիւթական փաստաթուղթերու քննութենէն ետք, որոշուեր է, որ դուք չէք բաւարարեր ամբողջական բարեսիրական օգնութեան իրաւասութեան սկզբունքները այս հաշիւին համար:
- ❑ Ձեր հաշիւը քննուած է հաւանական բարեսիրական օգնութեան համար: Ձեր ներկայացուցած բոլոր նիւթական փաստաթուղթերու քննութենէն ետք, որոշուեր է, որ դուք կը բաւարարէք մասնակի բարեսիրական օգնութեան իրաւասութեան սկզբունքները այս հաշիւին համար: (հաշուեկշիռ)-ը կը կազմէ մնացեալ մասը, որուն վճարումը ձեր պատասխանատուութիւնն է:

Եթէ համոզուած էք որ այս որոշումը սխալ է, իրաւունք ունիք բողոքելու: Ձեր բողոքը գրաւոր պէտք է ըլլայ, ուղղուած՝ Հիւանդի Նիւթական Ծառայութիւններու Տնօրէնին, և թղթատարով ղրկուի այս նամակին վրայ գտնուող հասցեով:

Եթէ ունիք որևէ հարցում, բարի եղէք ազատօրէն մեզի դիմել (հաստատութեան հեռաձայն) թիւով սովորական աշխատանքային ժամերու ընթացքին:

Հիւանդի Նիւթական Ծառայութիւններու Բաժանմունք  
Հաստատութեան Անուն  
Հաստատութեան Հեռաձայնի Թիւ



**Գ ՅԱԲԵԼՈՒԱԾ**

**2018-ի ԱՐՔԱՏՈՒԹԵԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿ-ները (FPL)**

Ընտանիքի անձերը	48 Յարակից Նահանգներ և Գոլլումպիա Վիճակ	Ալյասքա	Հաուայի
1	\$12,140	\$15,180	\$13,960
2	16,460	20,580	18,930
3	20,780	25,980	23,900
4	25,100	31,380	28,870
5	29,420	36,780	33,840
6	33,740	42,180	38,810
7	38,060	47,580	43,780
8	42,380	52,980	48,750
Իւրաքանչիւր յաւելեալ անձի համար աւելցնել	4,320	5,400	4,970

<http://www.aspe.hhs.gov/poverty/>

Ա ՅԱԲԵԼՈՒԿԾ

ԾԱԾԿՈՒԿԾ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՑԱՆԿ

Այս քաղաքականութեան ներքեւ ծածկուած Adventist Health հաստատութիւններու ցանկը՝

<b>Գործարարութեամբ Կը Չբաղի Իբրև (Doing Business As, DBA)</b>
Adventist Health Hanford
Adventist Medical Center - Portland
Adventist Health Reedley
Adventist Health Tehachapi Valley
Adventist Health Selma
Adventist Health Castle
Adventist Health Feather River
Adventist Health Glendale
Adventist Health Howard Memorial
Adventist Health Lodi Memorial
Adventist Health Clear Lake
Adventist Health St. Helena
Adventist Health Vallejo
Adventist Health Bakersfield
Adventist Health Simi Valley
Adventist Health Sonora
Tillamook Regional Medical Center
Adventist Health Ukiah Valley
Adventist Health White Memorial
Adventist Health Physicians Network
Western Health Resources

**Բ ՅԱԿԵԼՈՒԿ**

Ընդհանրապէս Հաշուեցոցով Պահանջուող Գումար (Amount Generally Billed, AGB)  
Գալիֆորնիոյ մէջ գտնուող հաստատութիւններուն համար՝

AGB-ի Թիւ 1 Աղիւսակ

AGB-ը հաշուելու համար գործածուած մեթոտը պատմական յետադարձ հայեացքի մեթոտն է, որ կը հիմնուի վճարովի Medicare-ի իրողապէս վճարուած պահանջներուն վրայ, միաժամանակ նկատի առնելով բոլոր մասնաւոր առողջական ապահովագրողները, ներառեալ՝ ապահովագրուած անհատներու կողմէ վճարուած բաժինները: Համախառն գանձումներու մէկ միջին տոկոս կամ բազմակի տոկոսներ ինսամբի առանձին կարգերու կամ առանձին իրերու կամ ծառայութիւններու համար: AGB-ի սակը կը թարմացուի ամէն տարուայ Յունուար 1ին և գործադրութեան կը դրուի որևէ AGB սակի փոփոխութենէն մինչև 120 օր ետք:

Հաստատութիւն	Ծառայութիւն	Ուժի մէջ է	AGB Սակ
Adventist Health Hanford	Բոլոր Ծառայութիւնները	3/1/2018	25%
Adventist Health Selma	Բոլոր Ծառայութիւնները	3/1/2018	25%
Adventist Health Reedley	Բոլոր Ծառայութիւնները	3/1/2018	11%
Adventist Health Tehachapi Valley	Բոլոր Ծառայութիւնները	3/1/2018	38%
Adventist Health Feather River	Բոլոր Ծառայութիւնները	3/1/2018	13%
Adventist Health Glendale	Բոլոր Ծառայութիւնները	3/1/2018	18%
Adventist Health Howard Memorial	Բոլոր Ծառայութիւնները	3/1/2018	35%
Adventist Health Lodi Memorial	Բոլոր Ծառայութիւնները	3/1/2018	12%
Adventist Health Clear Lake	Բոլոր Ծառայութիւնները	3/1/2018	30%

**Քաղաքականութիւն՝ Հիւանդին Դրկուող Հաշուեցոյց՝ Նիւթական Օգնութիւն**  
**Քաղաքականութիւն Թիւ PFS-112**  
**Էջ 22-Էն 20-ը**

---

Adventist Health St. Helena	Բոլոր Ծառայութիւնները	3/1/2018	15%
Adventist Health Vallejo	Բոլոր Ծառայութիւնները	3/1/2018	15%
Adventist Health Bakersfield	Բոլոր Ծառայութիւնները	3/1/2018	17%
Adventist Health Simi Valley	Բոլոր Ծառայութիւնները	3/1/2018	15%
Adventist Health Sonora	Բոլոր Ծառայութիւնները	3/1/2018	22%
Adventist Health Ukiah Valley	Բոլոր Ծառայութիւնները	3/1/2018	18%
Adventist Health White Memorial	Բոլոր Ծառայութիւնները	3/1/2018	20%

Ընդհանրապէս Ղրկուած Հաշուեցոյց (AGB) հաստատութիւններու համար, որոնք կը գտնուին Օրեկոն, Ուաշինկթըն և Հաուայի՝

**AGB-ի Թիւ 2 Աղիւսակ**

AGB-ը հաշուելու համար գործածուած մեթոտը պատմական յետադարձ հայեացքի մեթոտն է, որ կը հիմնուի վճարովի Medicare-ի իրողապէս վճարուած պահանջներուն վրայ, միաժամանակ նկատի առնելով բոլոր մասնաւոր առողջական ապահովագրողները, ներառեալ՝ ապահովագրուած անհատներու կողմէ վճարուած բաժինները: Համախառն գանձումներու մէկ միջին տոկոս կամ բազմակի տոկոսներ խնամքի առանձին կարգերու կամ առանձին իրերու կամ ծառայութիւններու համար: AGB-ի սակը կը թարմացուի ամէն տարուայ Յունուար 1ին և գործադրութեան կը դրուի որևէ AGB սակի փոփոխութենէն մինչև 120 օր ետք:

Հաստատութիւն	Ծառայութիւն	Ուժի Մէջ Է	AGB Սակ
Adventist Medical Center - Portland	Բոլոր Ծառայութիւնները	3/1/2018	29%
Adventist Health Castle	Բոլոր Ծառայութիւնները	3/1/2018	38%
Tillamook Regional Medical Center	Բոլոր Ծառայութիւնները	3/1/2018	46%

**AGB-ի Թիւ 3 Աղիւսակ**

AGB-ը հաշուելու համար գործածուած մեթոտը պատմական յետադարձ հայեացքի մեթոտն է, որ կը հիմնուի վճարովի Medicare-ի իրողապէս վճարուած պահանջներուն վրայ, միաժամանակ նկատի առնելով բոլոր մասնաւոր առողջական ապահովագրողները, ներառեալ՝ ապահովագրուած անհատներու կողմէ վճարուած բաժինները: Համախառն գանձումներու մէկ միջին տոկոս կամ բազմակի տոկոսներ խնամքի առանձին կարգերու կամ առանձին իրերու կամ ծառայութիւններու համար: AGB-ի սակը կը թարմացուի ամէն տարուայ Յունուար 1ին և գործադրութեան կը դրուի որևէ AGB սակի փոփոխութենէն մինչև 120 օր ետք:

Հաստատութիւն	Ծառայութիւն	Ուժի մէջ է	AGB Սակ
Adventist Health Physician Network	Բոլոր Ծառայութիւնները	3/1/2018	30%
Western Health Resources	Բոլոր Ծառայութիւնները	3/1/2018	74%

Գ ՅԱԲԵԼՈՒԿԾ  
Ծածկուած և Չծածկուած Բժիշկներու Ցանկ

Այս քաղաքականութեամբ ծածկուած և Հաստատութեան մէջ Արտակարգ Իրավիճակի Բժշկական Խնամք կամ ուրիշ Բժշկականօրէն Անհրաժեշտ Խնամք մատուցող Ապահովագրուած և Չապահովագրուած Բժիշկներու ցանկը կը պահպանուի լրացուցիչ փաստաթուղթի մը մէջ, որ կը կոչուի «PFS-112 Նիւթական Օգնութեամբ Ծածկուած և Չծածկուած Բժիշկներու Ցանկ» (PFS-112 Financial Assistance Covered and Noncovered Physicians List): Այս ցանկը կը թարմացուի եռամսեայ դրութեամբ և կը հրատարակուի համացանցի կայքով և գրաւոր կը մատուցուի քաղաքականութեան հետ:

Ստորև ցանկը հաստատութիւններու, որոնք ընդգրկուած են այս լրացուցիչ փաստաթուղթին մէջ՝

<b>Գործարարութեամբ Կը Չբաղի Իբրև (DBA)</b>
Adventist Health Hanford
Adventist Health Selma
Adventist Medical Center - Portland
Adventist Health Reedley
Adventist Health Tehachapi Valley
Adventist Health Castle
Adventist Health Feather River
Adventist Health Glendale
Adventist Health Howard Memorial
Adventist Health Lodi Memorial
Adventist Health Clear Lake
Adventist Health St. Helena
Adventist Health Vallejo
Adventist Health Bakersfield
Adventist Health Simi Valley
Adventist Health Sonora
Tillamook Regional Medical Center
Adventist Health Ukiah Valley
Adventist Health White Memorial
Adventist Health Physicians Network
Western Health Resources